

ՄՍՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Յունաց սղերգութեան ընդհանուր պատմութիւնը :

Յունական մատենագրութեան սկզբնաւորելու ժամանակին քննութենէն կը տեսնուի յայտնապէս, որ Յոյնք կը զանազանին իսկաբար լատին ու հիմակուան ժամանակի գրականութիւններէն . և այս զանազանութիւնն է իրենց նախատիպ գրիչը : Աւրոպական ժողովրդոց մէջ միայն Յոյնք եղած են, որ ուրիշ ժողովրդէնէ առած չեն քերթողական ներշնչութիւնը . այլ իրենք իրենցմէ իրենց սրտին զգացմունքներն ու մտաց նորանոր իմաստները գեղեցիկ կերպով մը հաղորդել ուզելով ուրիշներուն՝ բանաստեղծել սորված են : Ինչուան կրնայ ըսուիլ ալ (գոնէ հին յիշատակ մը պահուած չըլլալով աս կարծիքիս դէմ), թէ իրենց մէջ բանաստեղծութիւնը չծնաւ անկատար ու փոքր կերպարանքով մը, որովհետեւ իրենց բանաստեղծութեան պատմութիւնը հոմերոսով կը սկսի, որ այնպիսի իմն օրինակ է կատարելութեան, որուն ինչուան հիմա ոչ ոք հաւասարած է . և այն առասպելախառն աւանդութիւնն որ ունէին Յոյնք՝ թէ 'ի Մուսայից ընդունած են իրենք քերթողութեան պարգևը, կարծես թէ ճշմարտութեան կը մօտենայ, ու կը ցուցնէ որ գերբնական կարողութիւն մըն էր նորածին բանաստեղծութեան մը մէկէն 'ի մէկ զարգացեալ ու յառաջագէմ վիճակի մը մէջ երևնալը :

Ըստ գրականական հրաշալեաց ուրիշ պատճառ չկրնար տրուիլ, բայց եթէ ան վառվռուն երևակայութիւնը, որ հարաւային ժողովրդոց սեփական ձիրքն է, և առանձին կերպով մը Յունաց : Բնութիւնը իրենց աչքին առջև կենդանի ու ոգևորեալ կ'երևար . առտնին կեանքն ու քաղաքական կեանքը՝ լի աննման գեղեցիկութիւններով ու հաճոյական սրտի . միով բանիւ՝ իրենց

ամէն գործոց ու անոնց ամենէն մանր պարագաներուն մէջ կը խառնէին քերթողական զգացմունք մը : Բանաստեղծութիւնը իրենց սովորութիւններուն ու իրենց օրինադրութեանցը հետ միացած էր . երբեմն ինչուան իբրև կրօնական ու քաղաքագիտական օրէնք մը կը գործածուէր . և երբեմն ալ հայրենեաց համար ձայնը կը բարձրացնէր ու իբրև հասարակաց բերնէն ժողովրդեան զգացմունքը կը բացատրէր : Այսպիսի մեծ ու սրբազան պաշտօն մը յանձն առած մարդիկը, որ այս բանաստեղծագրին մէջ՝ գերազանց բանաստեղծ կոչուելու արժանաւորութիւնն ունէին և զօրոնք բոլոր ազգը միաձայն հաւանութեամբ իրենց սրտին թարգմանը կը սեպէր, ինչպիսի ծանրաբարոյ ու վեհ անձինք պիտի ըլլային : Անոր համար զարմանք չէ՝ որ յունական հանձնարոյն առաջին արտագրութիւններուն, և այսպիսի բնական ու վսեմ ներշնչութեամբ մը յօրինուած երգերուն մէջ այն աստիճանի ճշմարտութիւն ու մեծութիւն կը փայլի :

Բանաստեղծութիւնը այլ և այլ ու զանազան առթիւ մէջ հանդիսանալով և իւրաքանչիւր բանաստեղծի առանձին ախորժակին հպատակելով, շուտով շատ մասերու բաժնուեցաւ Յունաց մէջ : Ըստ ատեն բնականաբար ու մարդկային ընտիր բնածին զգացմամբ մը հաստատուեցաւ տեսակ տեսակ քերթութեանց ընդհանուր դասաւորութիւնը, և ոչ թէ մասնաւոր խորհրդածութեան ու մասնաւոր հնարից ծնունդ եղաւ ասիկայ :

Ամանք՝ առ 'ի չգոյէ պատմութեան որ դեռ կենաց լոյսը տեսած չէր, անցեալ ժամանակաց պատմագիր ուզեցին ըլլալ, ու ստեղծեցին դիւցազներգակ բանաստեղծութիւնը . այլք մոռացութեան ձեռքէն դողցան հին ատենի իմաստութեան աւանդութիւնները, ու դարուց աշխատութեամբ ժողովուած ու դիզուած գիտնական տեղեկութիւնները, և հնարեցին վարդապետական քերթութիւնը, որ ան ատեն սերտ ու

ներքին կապակցութեամբ մը միացած էր գիւցազներգութեան հետ . որովհետեւ անոր պէս այս ալ անցելոյն տեսակ մը պատմութիւն էր , որ յունական նորակազմ ընկերութեան պիտոյքը կը մատակարարէր : Արդապետական քերթութի յորինող բանաստեղծները այս տգիտութեան ժամանակին՝ ճշմարտապէս ուսուցիչ ու իբրև օրինադիր էին մարդկութեան , ուսկից կողոպտուեցան ապագայ ատեններ : Արկրթ էին իրենք միտքերը , ժողովրդեան բնաւորութիւնը կը լաւընէին , բարոյականն ու արուեստները կը սորվեցնէին . իրենց տուած դասերը , որ բանաստեղծութեան ու լեզուի վայելչութեամբ զարդարուած էին , կը գերէին ժողովրդեան երևակայութիւնը , անոր յիշողութեան մէջ կը տպաւորուէին , որդւոց որդի կ'իջնային , և ասանկով փորձով սաացուած տեղեկութիւնները կը մշտնջենաւորէին ազգին մէջ :

Իսել մը բանաստեղծներ ալ եղան , որոնք նուիրեցին իրենց տաղերը զատուածս ու աստուածոց զաւակ դիւցազունները հռչակելու , այն զարմայմանն ու սիրոյ զգացմունքները բացատրելու , զորոնք դից ու զանոնք աշխարհիս մէջ անկատարելաբար ներկայացնող կուոց վրայ ժողովուրդն ունէր . դարձեալ նկարագրելու ամենէն աւելի խորին ու ամենէն աւելի սաստիկ , և երբեմն ալ ամենէն աւելի դուզնաքեայ ու ամենէն աւելի սնտոի սրտի յուզմունքները , կրօնական եռանդը , հայրենեաց սէրը , անձնանուէր գործքերը , քաջասրտութիւնը , կաթողին սէրն ու ատելութիւնը , ցաւն և ուրախութիւնը , ինչուան նաև հաճոյից անյազ ցանկութեամբ պարարիլը . և ահա ասոնք ստեղծեցին քնարերգակ քերթութիւնը :

Վիխաւորաբար այս իրեք կերպարանքներն առաւ 'ի սկզբան Յունաց բանաստեղծութիւնը , որոնց ծագումն տուաւ իրենց ընկերութեան նախնական վիճակը : Առասպելական դարուն միջոց՝ ասոնց բոլորը միանգամայն ծաղ-

կեցուցին Արփէոս , Սուսէոս և Իլինոս . իսկ անկէ ետքի դարուն՝ ետևէ եղան այս զանազան քերթութիւններուն , բայց առանձին մասերու , հոմերոս և Եսիոդոս , և ան քնարերգակ քերթողաց բազմութիւ խումբն որ անոնց յաջորդեց : Սակայն երբոր գիտութիւնը յառաջադիմութիւն ըրաւ , գիրերը գտնուեցան , արձակ մատենագրութիւնը հնարուեցաւ , ու պատմութիւն գրուիլ սկսաւ , բանաստեղծները այնչափ առջինին պէս հարկաւոր չըլլալով մարդկութեան՝ յարգերնին շատ կորսնցուցին :

Անկէ ետքը , ինչպէս կը պատմէ Արատիոս , բանաստեղծութիւնը իբրև զուարճութիւն ու սփոփանք մը սկսաւ սեպուիլ .

Եւ խողուց եկեալ 'ի գիւտ՝ երկայն երկոց գուլ և և հանգիստ :

ԱՐՈՒԵՍՏ ՔԵՐԹՈՂԱԿԱՆ , տող 404 :

Այն ատեն նոր տեսակ քերթութիւն մը ելաւ , որ առջիններուն չափ ուղղակի ու իրական օգտակարութիւն չունէր . ասիկայ գիւցազներգակ բանաստեղծութեան պէս մարդուս հետաքննութիւնը շարժելով , վարդապետական քերթութեան հանձարեղ իմաստութիւնը բանեցընելով , ու քնարերգական կենդանութիւն մը առնելով , այս գեղեցիկ յատկութիւնները բոլորովին նոր կերպով ու նոր պայծաութեամբ մը հանդիսացուց , և այս ինքնահար ախորժելի միութեամբը մագեց ամենուն միտքը :

Արգարև զարմանք է որ թատրերգութիւնն այսչափ ուշ ծնած ըլլայ Յունաց մէջ : Այլ սակայն առանց իրենց դիմնալուն՝ թատրերգական արուեստը հոմերոսի քերթութեանց հետ մտած էր Յունաստան . Իլլիականն ու Ագիսականը երկասիրող քերթողին բանաստեղծութեանց մէջ կը բոլանդակուէր բոլոր թատրերգութիւնը . անոնց մէջ կը տեսնուի՝ պարզ ու միանգամայն ճոխ գործողութիւն մը , որուն աստիճանական ընթացիցը ուղղիչ և կանոն այն

միութեան օրէնքներն են, որ ամենայն արուեստից հասարակաց հիմն է, և որուն մասնաւորապէս պէտք ունին թատրերգական երկասիրութիւնները. բնաւորութիւնք, կենցաղ և կիրք քաջ նկարագրուած են, և ըստ մարդկային կենաց դժուարին ու տագնապէցուցիչ առթիցն ու վիճակացը խռովայոյզ շարժման մէջ ներկայացուցուած. մարդկային սրտին ամէն զօրաւոր ախորժակները բնական ճարտասանութեամբ մը նկարուած են ազդու և ուժգին խօսքերով, և կտրուկ ու վառվռուն խօսակցութիւններով. բանաստեղծը իր քերթութեմէջ ինքզինքը չցուցնէր, այլ ուրիշ անձինք իրեն տեղ ասպարէզ կ'ելէն, և իրենց սեփական բնաւորութիւններովը կը խօսին ու կը գործեն: Համառօտ ասել՝ Վիլհամսն ու Որիսականը թատրերգութեան վերածելու ուրիշ բան չէր մնար, բայց եթէ փոխել բոլորովին անոնց պատմական կերպը, ու խաղետղի մը վրայ փոխադրել տեսարանը: Ինչէն արդեօք այս փոփոխութիւնները բնական կերպով մը ու ինքնաբերաբար չգործադրուեցան (Հունաց մէջ: Ինչէն «ափսոսները իրենց ըրած մրցմանց մէջ, որ արդէն գրեթէ թատրերգական հանդէս մըն էր, և յորում նշանական ու ազդու ձայնի խաղով մը, ու կրից բացատրութեանը յարմար շարժուածքով մը կը ջանային յաղթել իրարու ու մրցանակը ձեռք ձգել, ինչէն երևակայութիւննին չէ արթնցած ու օրինակի համար՝ Վալմեմոնսի և Վալիլէայ վիճաբանութիւնը արտասանելու ատեն, չեն առած այն դիւցազուններուն կերպարանքը, որոնց խօսքերը կ'արտաբերէին, և իբրև Վալիլէս մը, իբրև Վալմեմոնս մը չեն ներկայացած ժողովրդեան առջև, որ չորս կողմերնին առած՝ ու շաղրութեամբ ու հիացմամբ մտիկ կը դնէր անոնց. ինչպէս արդեօք անզգալի ու գրեթէ անտնօրինելի յառաջադիմութեամբ մը՝ չկրցան դերասան ըլլալ այն տեսարաններուն, որոնց միայն պատմողներն էին: Հոմերոս ժամանակով առանց ամենևին երկբայութեան զօ-

րաւոր ազդեցութիւն մը ըրաւ ողբերգութեան յառաջադիմութեանը վրայ. Պղատոն կ'ըսէ՝ թէ ինքը ճշմարիտ վարժապետն եղաւ ողբերգակ բանաստեղծից, որ իր օրինակին վրայ իրենք զիրենք կերպարանեցին, և Հոմերոսէ առին իրենց նիւթերուն մեծ մասը: Ասքիլոս ինքն իր բերնով կը խոստովանէր՝ թէ իր սեղանը Հոմերոսի մեծ ինջոյքներուն նմանութեբ պատրաստուած էր. և զՊոփոկլէս արժանապէս գովել ուզելով, որբերգակն Հոմերոս անուանեցին զինքը, ինչպէս նաև փոխադարձաբար՝ երբեմն նոյն ինքն իսկ Հոմերոսը կը կոչէին Սոփոկլէս դիւցազներգութեան, և Տեթաֆոն որբերգակն ի Կերմոնս: Սակայն հանդերձ այս նմանութիւններովը, և հանդերձ այն գրեթէ ազգախառն միութեամբ որ կը կապակցէր զՀոմերոս այս տեսակ բանաստեղծից՝ իր հանձարոյն զաւակներուն հետ, ամենևին ձեռնտու չեղաւ Հոմերոս թատրերգական արուեստին ծննդեանը, որուն հսկայաքայլ յառաջադիմութեն ինքը լուսաւոր գաղափար պիտի ըլլար: Հոմերոսի ու Ասքիլոսի մէջտեղը, որոնք ըստ ենթադրութեանն պէտք էին իրարու ետեւէն յաջորդել, յետ կարգ մը բանաստեղծներու, որոնք թէպէտ աւելի քնարերգակ, քան թէ թատրերգակ ու ողբերգակ էին, բայց ատեն մը և նոյն իսկ ճշմարիտն ողբերգութեան գիւտէն խել մը ժամանակ վերջը ողբերգակի անուամբ կոչուեցան, երևցան (Թեսպիս, Վերիլոս, Պրատինաս, Փրինիկոս, և անշուշտ դեռ ուրիշներ ալ: Վիպուածը, որ մարդկանց գիտերուն ու հնարքներուն մեծ մասին մէջ առաջին արդիւնք ունեցողներէն մէկն է, անանկ կարգադրեց՝ որ թատրերգութիւնը ամենէն աւելի պատահական ու ամենէն աւելի անկարծելի պատճառով մը սկզբնաւորութիւն ունենայ. երկդունենին՝ կամ սպանդարամետական երգերը եղան հայր թատրերգութեան:

1 Գ. Գ. Dithyrambe.

Սակայն այս դիպուած ըսելը՝ թե-
րևս անկից ալ առաջ գայ, որ չգիտցուի
թէ ինչ աւելի էական պատճառներով
ծագած է թատերգութիւնը : Վից-
ազներգութիւնն իր պայծառ օրերը ան-
ցուցեր էր . պարբերական քերթողք՝
անզգալի կերպով անոր ընթացքն ուղ-
ղեր էին դէպ 'ի պատմութեան , որ ա-
նոր տեղը պիտի փոխանակէր . կը մեր-
ձենար այն ժամանակը , յորում զրոյցը-
ները կէս մը թօթափելով իրենց վրայէն
դիցաբանական հրաշից ազդեցութիւն-
ները , մարդկային դիպուած ու մարդ-
կային կիրք միայն պիտի ըլլային , որոնք
թատերգութեան տարերքն են : Ս'իսն-
գամայն տաղն ալ՝ յետ երգելու այն
ամէն զգացմունքները , որ մարդկային
սրտին խորը կը զայրանան կ'ուռնուն և
կ'ուզեն պատուել մարմնեղէն թումբն
ու դուրս զեղանիլ , նոր դրութեան մը
կը կարօտէր՝ որով առոյգանայ դարձեալ
ու նոր տեսակ ներշնչութիւններով
յախշտակէ մարդկանց սիրտը . և այս
ներշնչութիւնները միայն դիւցազներ-
գութեան յիշատակներէն կրնար առ-
նել՝ թատերգական կերպի փոխելով
զանոնք : Հարկ էր նոր տեսակ բանա-
ստեղծութիւն մը գտնել , որ չստորա-
գրէր զկեանս պատմական ոճով , ու
զգածեալ խանդով , հապա միջին գիւ-
տով մը , որ առջինին պէս հետաքննա-
կան ըլլար , և երկրորդին պէս ալ քաջ
ճարտասան , և քան զերկունս աւելի
գործունեայ . այն ինքն է՝ թատերգա-
կան գործողութեամբ , որ տաղին ու
դիւցազներգութեան իրարու հետ հան-
դիպելէն պէտք էր առաջ գար , ինչպէս
որ երկու ելեքտրացեալ ամպերու իրա-
րու մերձենալէն՝ կայծակ կը ցուանայ :
Եւ առաջին անգամ այս երկու ցեղ
քերթութիւնները երկզունենայն մէջ
իրարու հանդիպելով , զուգեցան իրա-
րու հետ ու թատերգական արուեստը

1 Պարբերական (Գ.Վ. Cyclique) կը կոչուէին
այն քերթողները , որ Տրոյոյ պատերազմին կամ
անկէ ետեւի գէպքերը չափաւոր ընդարձակու-
թեամբ մը անգիր յօրինած՝ կ'երգէին ժողովրդեան
մէջ :

'ի լոյս բերին : Եւս սպանդարամետա-
կան երգերը ամէն կերպ կ'ըլլային ,
ծանր կամ ծաղրական , ըստ հանգամա-
նաց այն ստառածային դէպքերուն՝ զո-
րոնք կը տօնախմբէին , ըստ այլ և ոյլ
նպատակի տօներուն , 'ի մուտս ձմերան
և կամ 'ի դարձ գարնայնոյն . ասանց
կ'ընկերէր երաժշտաց ու կաքաւչաց
միաբանութիւնը , որ կը տարբերէր ըստ
զանազանութեան նիւթերուն . և միան-
գամայն Սատիրեանց ու այլ հետեւողաց
Բաքոսի պարը , զորոնք Բրիոն մօտց ,
իբրև դերասան մըն էին ասոնց . իսկ
արդ այս երգերը նմանութիւն մը չու-
նէին այն ողբերգական ու կատակեր-
գական հանդիսացուցմանց հետ , որ ի-
րենցմէ պիտի ելլէին : Եւսնց մէջ երե-
ցած ազատութիւնը աւելի դիւրութիւն
ու աւելի համարձակութիւն չէր տար ,
քան զայլ պաշտօնական՝ քերթուած-
ները , ձեռք զարնելու այն նորաձեւ-
ութեանց , ուսկից կրնար յառաջադայիլ
թատերգութիւնը : Եւսով է որ երբ-
ողբերգութիւնը իրապէս սկսաւ Եթէն-
քի մէջ , Յունաստանի ուրիշ ժողո-
վուրդները , որոնց մէջ բանաստեղծու-
թիւնը , երաժշտութիւնը , կաքան ու
մնջկատակը հաւասարապէս և թերևս
աւելի հնուց կը ծառայէին ստառա-
ծոյ , և մասնաւորապէս Բաքոսի մն-
տուցուած պաշտօնը հանդիսաւոր ընե-
լու , բողբեցին ու իրենց ընծայեցին
այս դիւտին առաջնութիւնը , և հետեւ-
որ ժամանակներու մէջ ուղեցին զրա-
նել թիսպիոի նախորդներ : Սակայն
ընդունայն ու անարդար էր իրենց պա-
հանջմունքը . որովհետև ոչ եթէ իրի
մը տարերքը հնարք մը կը կայացրնեն ,
այլ զօրաւոր կամ բաղաւոր հանճարի
մը զանոնք ժողովէն ու միացրնելը՝ գիւտ
կը համարուի :

Եւսորուան օրս կը գիտցուի թէ ինչ
պէս օթեանական սղբերգութիւն , կամ
լաւ և ս՝ այն խառնակ քերթութիւնը ,
որ անոր սերմունքը կը բուսանդակէր յին-
քեան և զոր չյապաղեցաւ զարգացը-

1 Գ.Վ. Liturgique.

նելու ու դուրս հանելու, բաքոսական հանդէսներէն ու արարողութիւններէն ծագեցաւ: Այս աստուծոյն գովեստները կը հռչակէին երգեցողաց պարեր, և ասոնք կը բաժնուէին պարագլուխներու ու դասապետներու՝ որ փոխն՝ի փոխ կ'երգէին, և հաւանականապէս կիսապարերու ալ՝ որ իրարու կը պատասխանէին. այս բնական բաժանմունքն ալ միայն՝ ինքիքէն կ'օգնէր փոփոխակի խօսակցութիւնը հնարելու, եթէ պէտք ըլլար անոր զիւտին: Ամանակ անցնելէ ետքը սկսան ասոնք, եթէ աւելի զանազանութիւն տալու համար քերթուածոյն, և եթէ երգեցողներուն քիչ մը հանգստեան ժամանակ թողու համար, հանդիսին ընթացքին մէջ ընդհատել իրենց երգերը, որ արդէն քիչ մը թատրերգական կերպարանք ունէին, բայց թատրերգութիւն չէին, և այն միջոցին դերասան մը կը հանդիսանար ժողովրդեան առջև ու կը պատմէր նոյն աստուծոյն կենաց զէպքերը. սակայն յետոյ զիւցազանց վէպերն ալ սկսան նկարագրել: Այս նորաձևութիւնը սկզբան պախարակեցին ծերք և առե՛նակալք՝ իբրև անպատկառ ու ամպարշտական գործ մը. բայց ժողովրդեան ախորժելի ու հաճոյական երևնալով, հաստատուն մնաց սովորութիւնը: Արդարև ժողովուրդն եղաւ թատրերգական արուեստը, և անոր այլ և այլ տեսակ բաժանմունքները, մասնաւորաբար ողբերգութիւնը, խկապէս գտնողը: Փոխանակ անցեալ ժամանակներու պատմութիւններ արտասանելու՝ պարուն երգոցն ընդհատման միջոցը, սկսան նոյն զիպուածները ներկայ համարիլ, և անոնց ընթացքը հանդիսացրնել: Աջորդաբար երկրորդական, ու երրորդական դերասան մըն ալ ներս մտցրնելով, անզգալապէս այս խօսակցութեան վրայ սկսաւ տպաւորուիլ թատրերգական գործողութիւնը, և անանկով տեսարան ձևացաւ: Այս գործողութիւնն ընդլայնեցաւ ու ընդարձակեցաւ՝ միշտ պարուն ներկայութեանը առջև. և բնականապէս

անանկ կ'իյնար՝ որ այս յետինս իր տեսածներէն առած տիրութեան կամ ախորժի, զարմացման կամ հիացման զգացմունքները բացատրէր. և ասանկով թատրերգական արուեստին ծնընդեան պարագային պատճառաւ միայն՝ թատրերգութեան ոգեկան վկայն եղաւ պարը, որ անոր իր վրայ ըրած տպաւորութիւնները ամբողջ ու անարատ կը հաղորդէր հանդիսականաց: Սկզբանէ պարը Վաքոսի պաշտամունք արարողութեանց մէջ բոլոր ժողովրդեան երեսփոխանն եղած էր. չըկորսնցուց ինքը իր այս պաշտօնը այն առե՛նն՝ որ այս կրօնական հանդէսները տեսարանի մը փոխուեցան. բնական կերպով հարկ եղաւ որ ժողովրդեան առջև՝ նոյն իսկ ժողովրդեան անձը ձևացրնէ, անոր աչքովը նկատելով ու յանուն նորա դատելով. և ընդհատելով գործողութեան գնացքը՝ այն տիեզերական բարոյականին վախճանները ծանուցանելու համար, որուն ձայնը ամէն մարդու սրտին մէջ կը հնչէր: Իրաւընէ կարգէ դուրս անձ մըն էր ասիկայ, զոր բանաստեղծք թատրերգութեան ու հանդիսականաց մէջ իբրև միջին զէմք մը դրած էին, ինչպէս որ նիւթապէս ալ ներկայացուցման ժամանակ տեսարանին ու ամիթիթէատրոնին մէջ տեղը կը կենար. անձ մը, որուն ստեղծումը առանձին կերպով սեփական է: Առե՛նաց, որովհետև պատահամբ մըտաւ թատրերգութեան մէջ, և ետքը կամաւորապէս, խորհրդածութեամբ ու ընտրութեամբ պահուեցաւ. և թէպէտ երբեմն իր թատրերգութեան մէջ մանալը անտեղութիւն կը բերէր, սակայն մեծապէս օգնեց յունական ողբերգութիւնը բաղկացրնելու, և անոր այնպիսի կերպ մը տալու, որով կը տարբերի ամէն ծանուցեալ ողբերգութիւններէ:

Պարը որովհետև ոչ երբէք կը շարժէր թատրոնին մէջ իրեն համար որոշած տեղէն, և անդադար թատրերգական գործողութեան մէջ մասն կ'ունենար, անոր համար ժամանակի ու տե-

զւոյ խիստ միութիւնները՝ կերպով մը ինքիբէն ու հարկաւորաբար հաստատուեցան թատրերգութեան մէջ: Ի՞նչ պէս կրնար փոխուիլ այն տեսարանը, որ ոչ երբէք դատարկ կը մնար: Ի՞նչ պէս կարելի էր գործողութեան միջոցը երկայնժամանակեայ կեղծել, երբոր մի և նոյն դերասանը միշտ ներկայ ըլլալով հանդիսականաց առջև՝ ճշգիւ կը չափէին ամէնքը տևողութեան ատենը: Այսպիսի անձուկ սահմաններու մէջ պարփակեալ ըլլալով թատրերգական գործողութիւնը, պէտք էր որ վախճանի բացարձակ միութիւն ու հանգոյցի պարզութիւն ունենար. թող որ արդէն ասոնք բնական էին այնպիսի թատրերգութեան մը, որ սկսած էր երգերով, պատմութիւններով, ու խօսակցութեամբ պարուն ընդ միոյ միայնոյ անձին: Ա երջապէս, եթէ մտածուելու ըլլան այն շքեղութիւնն ու փառաւորութիւնը որ կու տային հանդիսին՝ տեսարանին առջև ժողովուած այսչափ քերթողական վկաները, և թէ ինչ բարոյական ու բանաստեղծական մեծութիւն կը դրոշմէին իրենց երգերը գործողութեան վրայ, այն ատեն գաղափար մը կրնայ առնուիլ թէ յունական ողբերգութեան զարգացմանը վրայ ինչ աստիճանի ազդեցութիւն ըրաւ պարը, որ գրեթէ բռնազօսեալ կերպով մը մտած էր թատրերգութեան մէջ:

Բասնկով՝ ողբերգութիւնը իր հաստատուելուն ժամանակի պարագայից համեմատ կը ձևաւորուէր: Այն միութիւնը, այն պարզութիւնն ու այն մեծութիւնը, որ իր էական յատկութիւններն եղած են, շատ կը յարմարէին ողբերգական նիւթերուն: Ողբերգութիւնը կրօնքի հանդէսներէ ծնած ըլլալով, և կրնայ ըսուիլ թէ նոյն իսկ կրօնքի արարողութիւն մը սեպուելով, հարկաւորուեցաւ ՚ի սկզբան աստուածոց կենաց պատահարները նկարելու: Բիչ ատենէն տեսարանի վրայ անցան նաև այն մարդիկն ալ, որ ըստ դիցաբանական առասպելաց՝ աշխարհքիս

առջի ժամանակները սերտ ու ընտանեկան վերաբերութիւն մը ունեցեր էին երկնից բնակչացը հետ: Այս որովհետև մարդս իր նմանեաց բարուցը կամ գործողութեանց ստորագրութիւնը աւելի կ'ախորժի, շատ չանցաւ ասոնք գլխաւոր անձինքներն եղան: Այսպէս ՚ի վերայ այսր ամենայնի աստուածները բոլորովին չվերցուեցան թատրերգութիւններէ. և երբոր ալ գրեթէ սկսան չերևնալ տեսարանին մէջ, իրենց ամենակարող կամքը երկար ժամանակ թատրերգութեան գլխաւոր ուղղիչն ու գործողութեան ամենէն աւելի զօրաւոր շարժիչն եղաւ, և ձախող նախազգացմունքներով, ահաւոր երազներով, գուշակութեամբ ու պատգամներով կը յայտնուէր. և ճակատագրին ընդարձակ գաղափարը, հանդիսականաց մտքին մէջ միշտ ներկայ ու միշտ կենդանի, կարծես թէ այս տըխուր պատկերքին խորը կը ձևացընէր, որուն առջևի կողմը մարդկային կիրքերը կ'երևային, որ միանգամայն ազատ ու գերի էին, և կը դիմէին դէպ ՚ի այն նպատակը, զորն որ անոնց կանխաւ որոշած էր բաղըն անփոփոխելի, բայց իրենք իրենցմէ քալելով, և հարկին ձեռաց տակ պարանոցնին խոնարհելու միջոցն ալ՝ պահելով այն անկախ կամքը, որ մեր բնութեան ամենէն աւելի ընտիր ձիրքն է:

Սարգուս ըրած ճիգնը ընդդէմ բաղդին՝ թատրերգութեան մէջ միշտ ու անդադար կը նկարագրուէր. և այս գաղափարը դէպքերու զանազանութիւնը միութեան կը բերէր, և բոլոր գործոյն վրայ տեսակ մը սրտաճմիկ ու վեհական մեծութիւն մը կը տպաւորէր: Ի՞նչ կրնայ գտնուիլ աւելի յարմար մարդուս սիրտը շարժելու ու հոգին ազնուականացընելու, բայց եթէ անխորշելի բաղդին ու բարոյական ազատութեան, մեր տկարութեանն ու մեր ուժոյն՝ այս իրարու դէմ ըրած վեժմ ու գորովաշարժ մրցանքը: Այս տեսարանները կը սորվեցընէին հանդիսականաց՝ թէ քան զմարդ զօրաւոր ու կարող ոգի

մը կայ, որ սովորաբար թշնամի է մարգուս, և երբեմն ալ բարեկամ ու նպաստաւոր. կը զօրացնէին զանոնք մարդկութեան մեծագոյն ձախողութիւններուն դէմ, և գթութեան ու կարեկցութեան կը շարժէին թշուառացեաց վրայ:

Կը շարունակուի:

ԱԶԳԱՅԻՆ ՀՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Արտաշատ:

Վեանաշխարհի անհուն երեսը մարդկային անբաւ վարուց մատեանն է, և անոր ամէն մէկ կտորը մի մի էջեր են: Այս անբաւ վարուց մէկ շատն ալ Հայաստան աշխարհի վրայ գրուած է: Բաբէ, որչափ ջնջեալ էջեր, որչափ կիսեղծ տողեր կը հանդպին ազգասէր ուղևորի մը տառապագին աչքերուն, երբ իր մտաց թւերովը կը ճանապարհորդէ Հայաստանի ամէն մէկ տեղւոյն վրայ խորհրդածելով, և ցուրտ սարսուռէ մը ըմբռնեալ իր դառն հեկեկահոսաց մէջ կը հեղձանի: — Առաջիկայ պատկերս Արտաշատ քաղաքի յատակապիծն է. Արտաշատ՝ որ մեր աշխարհի կիսեղծ էջերէն մէկն է: Տեղը տարակուսական, արքունիքը փշրած, մեծութիւնը չափաւորած: Բայց իր փառքն ստոյգ ու ապահոված է, բարի յիշատակը կանգուն, համբաւը մեծ ու անկողնչելի:

Վանի որ մէկը իր հայրենիքէն հեռու կեցած, հայրենեաց մէկ քաղաքին

1 Արժանի կը սեպենք անդրադարձընել տալու հոս մեր ընթերցողները՝ թէ այսպիսի անգութ ու գժնեայ կրօնքի մը մէջ ալ, որ ճակատագրին ձեռքը կը մասնէր զմարդիկ, կը ջանային բանաստեղծք մարդկութեան տառապանքները քաղցրացնել մարդկանց աչքին առջև՝ կերպով մը ի մացընելով անոնց որ մարգուս աղատութիւնը զերծ է յամենայն կապանաց և անկախ յամենայնէորովհետև բնածին գիտութեամբ մը կը զգային իրենց իրենց սրտերնուն մէջ այս հզօր ճշմարտութիւնը:

կամ գաւառին վրայ ուզէ ճառել, կարելի չէ որ պարզ ու մեկին կերպով նոյն տեղւոյն վրայ ստուգաբանէ: Տի մակուան Արտաշատին վրայ ճառելիքիս մեծ մասը օտարազգի մատենագիրներէն առած էմ, և նոյնը պիտի աւանդեմ առանց անոր ճշմարտութեանը երաշխաւորելու: Բայց մենք մինչև ցերթ օտարածին պատմչաց ու աշխարհագրաց պիտի դիմենք, մեզի յատուկ եղած բաներուն վրայ տեղեկութիւն առնելու: Մեր հայրենի քաղաքներուն ու գաւառներուն վրայ տեղեկութիւնը ազգային գրիչներէն ընդունելու կ'անձկանք, և անոնց ակնկալեօք օր ըստ օրէ կը սպառինք: Մեր իղձը ո՞վ գիտէ, մեր սրտհատութիւնը ո՞վ կը տեսնայ:

Արդ այս յօդուածս գլխաւորաբար երկու բանի վրայ պիտի յաճի. մէկը թէ Արտաշատ քաղաքին բուն շինողն ո՞վ է, և երկրորդ՝ թէ հիմա տեղը ո՞ւր է. այս ետքի հատածին մէջ օտարաց ստոյգ կարծուած խօսքերը միայն պիտի բովանդակեմ, աղաչելով մեր ազգային գրիչներուն որ իրենց ջանասէր գործունէութեամբ մեզ աջակցին ոչ միայն Արտաշատին հիմակուան տեղւոյն, դիրքին, կացքին, մեծութեանը, շրջապատին և աւերակաց վրայ մանր տեղեկութիւն մը գրուածքով կամ տպագրութեամբ հրատարակելու և մեր սխալները ուղղելու, այլ և ուրիշ հին քաղաքաց վրայ ալ ընդարձակ տեղագրութիւններ ատեն ատեն հրատարակելու:

Արտաքին ու բնիկ սլատմիչները մեզի երկու Արտաշէս կը ցուցնեն որ Արտաշատ քաղաքին շինողն եղած ըլլան: Սէկն է, ըստ արտաքնոց, Արտաշէսս հայկազն իշխանը որ մեծին Անտիոքոսի Ասորոց թագաւորին կողմանէ Հայաստանի վերի մասին վրայ կուսակալ կեցած էր, Վրիստոսէ 180 տարիի չափ առաջ: Իսկ երկրորդ, ըստ ազգային աւանդութեան և պատմութեան, Արտաշէս Բ որդի Սանատրուկոյ, Վրիստոսէ 88 տարի ետքը. որ է ըսել, առջի շինողէն 260 տարի ետքը: